

Այս աղբիւրին ջուրը շատ հեռուներէն բերուած է և շատ հին ժամանակներու մէջ, թերեւ 1617ի ատենները՝ երբ կը շինուէր Ս. Կարապետ եկեղեցին, և արդէն Արձանագրութիւնն ալ կը յայտնէ այս կէտը:

Յարութիւն Աստուածատուրեանի վերանորոգել տուած ջրուղիները, անցմամբ ժամանակի խանգարուելով, Պալեան կարապետի ծախքով վերստին կը շինուին անոնք: Այս առթիւ կ. Պոլսոյ «Մահարումի Եֆրիար» թերթը 1901 ին կը զբէր թէ Ունճեան Եղբայրները նոր ի նորոյ շինել կու տան Ա. Կարապետի այդ ջրուաղիները զորս «Հուրչ 60 տարի առաջ Պարան կարապետ մեծագումար ծախքով բերել տուած էր»:

«Մահարում» բնաւ չէր յիշատակած Պալեանէ առաջ այդ ջուրը բերողին անունը, որուն համար ես ստիլուեցայ դիտողութիւն մը զրել հրապարակաւ և այդ առթիւ ալ հրատարակել աղբիւրին 1784ի Արձանագրութիւնը¹:

Այս աղբիւրը և անոր ջրարեր ուղիները բոլորովին խանգարուած ըլլալով, երբ 1887ին Ունճեան Մաթոս և Արիկ Եղբայրները վերաշինեցին Խոկիւտարի այրեացաւեր Ա. Կարապետ եկեղեցին, նաև վերանորոգեցին աղբիւրը որ կը հոսի եկեղեցին արեւմտեան կողմը՝ փողոցին մէջ, և վրան ալ պիտի գրուէր արձանագրութիւն մը, զոր շարադրած եր Օրմանեան Մաղարիա պատրիարք, և էր հետեւեալը.

Զուրս քաղցրահամ ի բարձանց Զամլճայ² Անդուստ յականէ բերաւ յայս աղբիւրս Շախիւր եւ ջանիւր ճարտարապետ ամիրայի

Կարապետի Պալեան

Ի յիշատակ վաղամեռիկ որդւոյն՝ Նիկողոսի. Ի պատրիարքութեան Տ. Տ. Յակոբոսի յամին 1854. Խոկիւտարքութեան Տ. Տ. Մաղաքեայ յամին 1902 Մաթուս եւ Արիկ Եղբարք Ունճեան վերստին աղբեւ-

րացուցին զցամաքեան ի բազմաց եւ յաւերժացուցին ամբակուռ երկաթեայ խողօվակօք ի յիշատակ հանգուցեալ եղբարցն Մաղաքեայ եւ Մեսրոպայ եւ Սեղբաքայ. Յանսպառ աղբիւր կենդանի ջրոյն յագեցուցէ Տէր զառաջին եւ զերկորդ երախտաւուցին նոցին :

Այս արձանագրութիւնը չկրցաւ գետեղուիլ. Կարգ մը շինութիւններու պատճառաւ ուշացաւ փորագրութիւնը և մնաց այնպէս:

Դիտելի է սակայն, որ Օրմանեան Արքազան ալ մոռցած է յիշատակել աղբիւրին վաղեմի բարերար վերաշինիչը Յարուրիւն Աստուածատուրեան:

Խթ.

Ելնեցաւ աղբիւր
ըս Շնորհիւ ԶԱՐ
խափան սուրբ վանից
ՄԼԳ Աղբիւրի Լ:

Արմաշ՝ Խղմիտէն հեռու, ունէինք Զար խափան Ա. Աստուածածին վանըը, ուր հաստատուած էր և Դպրիվանէր՝ որ եղաւ կարճատեւ ու քաղաքական դէպրեր, տեղահանութիւններ, և այլն, և այլն, աւել ըրին այդ շքեղ վանըը:

Ոսյն արձանագրութիւնս կը վերաբերէր այդ վանըըն մեծ աղբիւրին, սակայն տեսնուած թուականը (ՄԼԳ) պէտք է ըլլայ ՈՄԼԳ (1233+551) = 1784, զի Ո՞ն աւրուած է եղեր, ինչպէս կը զրէին ինձ վանըքն:

Բոլորազիր և բարձրաքանդակ է եղեր արձանագրութիւնը, առանց ո՛ւ և է զարդի՝ (շարումակելի)

Տ. Վ. ՅՈՒՐԳՈՒՄԵԱՆ

1. «Մահարումի Եֆրիար», Կ. Պոլսո, 1901, թ. 10⁴
2. Զամլճա բլրակ մ'է Խոկիւտարի մէջ և ունինուշահամ ջուրեր:

Ա. Դ. Օ. Թ. Կ. Բ.

ԱՆՈՐ ՈՐ ԱՍՏՈՒԱԾ ՄԸ ՄՆԱԻ

Այսօր կը զգամ որ իմ հոգիս կ'ուզէ թըռչիլ Գիրկն անհունին արիւնի զոյն ուր կը շարժին Հին խորհուրդներ, մինչ սիրալս զեռ կ'ըղձայ [կառչիլ Գերեզմանի մ'ուր թաղուած է սէր մ'անմեկին...:]

Անուշ երգեր կարծես սրուխ համբոյր կու տան՝ Հողին ծոցէն բարձրանալով մէլամազձիկ, Արեւուն տակ, լոյսէն զինով, ալետատան, Կարծես նորէն զիս իրենց հետ կ'օրբեն յուշիկ:

Միափս է անդունդ՝ ուր կը հակին բոց աչքերով Դեռ նոր ծընած լոյսի պէս ջինջ, վըճիտ յոյսեր. Երգս է գափնի ճակտին վըրայ վըշտին խըսով, Անուրջու է լոյս, հոգիս թըռիչք, և սիրալս՝ սէր:

Ահա, մայր իմ, ինչ որ ունիմ իբրեւ ժառանգ. Վըտիտ շիւլ մ'եմ ամայութեան մէջ դողացով. Մահուան ժըպիտ մ'ինձ թողուցին իբրև աւանդ. Ժաղիկներուն վըրան յաւէտ արցունքս է ցող...:

Դնին որ եղաւ մայր մ'Աստուծոյ ամենազոր՝ Քու Փըղանցքիդ հովանիով պատէ հոգիս. Իմ աչքերուս նոր տեսիլներ ձօնէ այսօր, Որպէս զի հոն նոր երգերով իջնէ մայիս:

Մայր իմ, գիտես, որ կարօտ եմ զորովանքի, Զիս ծընողներն օրեր առաջ անհինացան. Ուկերուտին արցունքներով ես թըռչեցի, Զորոնք զըտայ անտպատին մէջ ցիր ու ցան...:

Հեմակ, գիտես, որ ես որք եմ, իմ արիւնէս Աւ ո՛չ մէկ սիրտ կը բարեխէ մինակ ու լուս. Հոգիս է որք, կ'աղաղակեմ, մայրիկ ո՞ւր ես... Մըտածումիս մէջ կը շընչեն վէրք ու սարսուս:

Եղիր միջնորդ իմ և հրզօր Եին միջեւ, Զիս փայփայէ, անս, մայր ցորուէն իսկ կը դուզամ, [զամ], Գուցէ ծագի իմ երկընքէս զեռ նոր արեւ, Ու ճառազայթ մ'իբրեւ յոյսի մութին շողամ...:]

Այս աշխարհի մութ և անծիր խորհուրդին մէջ, — Ուր շիջած է սիրոյ ամբիծ կայծը վերջին — Գեռ կան սըրտեր՝ որոնց համար սէրն է անչէջ՝ Արեւներու և լոյսերու մէծ Արարէին:

Ծրնած օրէս մինչեւ այսօր քանի՛ անգամ Սեղին մըպայլ գունած է ամբիութեան մէջ, Արեւին մըպայլ գունած է սիրոյ ամբիծ կայծը վերջին՝ Գաղափար սէրն է անչէջ՝ Ուրոնց համար վին եմ փորեր արտասուելէն...:

Գուն գերազոյն մայրն ես, հրզօր Աստուածածին, Նայէ վըրաս իբրեւ մէկուն՝ որ կը սահի Սառոյցին վըրայ յատակը ծով Տարակոյսին, Ուրուն համար փոթորիկ չէ գէպին ամենի...:

Եթէ նոյնիսկ ըլլամ վայրագ, ատեմ բարին, Խաչին վըրայ չուզեմ տեսնել Ցիսուս մը մեծ, Գըթա վըրաս ու ներէ ինձ, ով անմահ կին, Որպէս զի հոն ուր կարու սըրափ մ'անեղծ:

Մարմինըս խոնջ զիրկը հողին զեռ չը յանձնած՝ Քու մայրական կուրծքիդ վըրայ ես լալ կ'ուզէմ, Հըծծել կ'ուզէմ բառը վերջին սըրտիս առկայծ, Զի բարութեան ու նըլիրման դժբախտ զնին եմ:

Ոչ ոք տեսնէ թող զիս յետոյ արտասուելով, Զըղջման շըտուկ մը զեռ չելած շըրթունքներէս՝ Փըխորէն գուրս, ամայութեան մէջ անխըսով Կ'ուզէմ իյնալ ուրքերուդ տակ զիւցազնի պէս:

ՀՐԱԶ ԶԱՅԱՐԵՆՑ